

Կ Ո Ւ Զ Ա Տ Զ Ա Ս Գ Ո Ւ Ն Ձ

Կու զայ զարունը նորէն, մեղմիկ, անոյօ ժպիտով,
Եր զայուսէն կը խայտան դաւ ու անտառ, լեռ ու ծով.
Կու զայ զարունը խինդով, ծափով, վիճով, ծաղիկով,
Ցուրտ մահէն եսք նոր կեանիքի արեւափառ պատգամով:

Կու զայ զարունը երգով, այլակերպիչ իր ոյժով.
Հին երազներ, տեսլիներ, բարուն իղձեր բոլլերած,
Եր սրինգէն կը յառնեն, մեզ կը զինեն նոր յոյզով.
Մերեր նոյնիսկ, նիւանդներ՝ ժամանակէն հարուածուած,

Կեանիքն հետ վառ, նորոգուող, ա՛լ կը կնիւն նոր զաշինք.
Մահը նահանցն իր կ'ապրի հոգիին մէջ ամենուն.
Վարը՝ երկիրն՝ նախուն զորգ, վերը՝ կապոյս է երկիրնեն:

Օ՛, մտածումը դաժան, ուր զարիան ուրիշը բեղուն
Չկարենայ ծաղկեցնել ո՛չ մէկ երազ ինձամէ ներս,
Պատկերին դէմ այս յուղիչ՝ ի՞նչպէս զափիմ արցունեներու:

Ծ Ա Զ Վ Ա Ճ Ա Ն Ա Զ Ջ Ր Ե Վ

Կը կարծէի ես երեմն թէ իրի մեղքեր ունէի,
Մեղքներ՝ թերեւ, աննեան, մեղքներ՝ զիւրան բանելի.
Թէ բանի որ մարդասպան, զող, անհաւաս մը չէի,
Ես մօս էի Ասուծոյ շատերէն բայլ մ'աւելի:

Աւ փեացած, իննազո՞ն, յանձնապատաճ ու յախուռն,
Զէի բառուեր ևս յանախ տարքեր մեղքի մէջ խրած
Խմ ընկերներս ձաղիելէ, ու վեներէ կրոս, բռուն,
Տալէ առիք կրօնական ելոյթներով անզզած:

Մակայն այսօր, ո՛վ Ասուած, զերք աբեղայ նորքիծայ,
Ես ըրի ուխս մը անձայն, ուխս՝ բանելու յանցանեներս,
Երք բաշութիւնն ունեցայ չե՛ս նայելու որտես ներս.

Ուր սոսկումով ես տեսայ ի՞նչ արարքներ սեւաբոյր,
Արոնց համար զգումի չիք մ'իսկ արցունիք չունեցայ,
Ի՞նչ է հոգիս երէ ոչ մեղքի անօթ զարշաբոյր:

Գ. Ճ Ո Ր Ց Ա Բ